

զրեթէ ամրոցդութեամբ նկատի առնելով և եր-
բնեն նոյն խոկ խսացումներով նկրկայացնելով
զայն և կը խորհիմ հեմակ մէջ՝ որքան աեւիլ
փառական և լիուլի համարական պարագանեան ար-
ժեկ մը պիտի սունենար այս զործը, եթէ հեղինակ-
կը զրած լիուլը զայն կեսարիան ու ֆամիլիքը չեն
և կագուս այս մէջ միշտ չեն, անձար չշնչելի հոն
և տեղաւոյն դրայ հաւաքելով և զրելով ամեն ինչ:
ի՞նչ որ որ ըլլայ, սակայն, կեսարականութեան,
խելքի կամքի և զործի այս մեծ ուգեսանքին
նույնուած այս հասարին առէն, ին համուսուած
այս և թէ իրաքան արժանուած են անոնք, քանչ
համար է զրուած այս զիրքը և նաև որ քած է
զայն: — Փակիցի հասարը, զիրչացաւ, առ այժմ
զէթ, անոր հասար մէջ ըսկիմբը, բայց մի մասքը
նույնի կերթայ ուրիշ քամի մը. Հայենաւուրկ
կեսարացի շափով մէջ գէտի ենցանի կը նայ ըշ-
պալ ինքնինքը իր կրտսեցաց հայրենիքին յի-
շատահինքը այսպէս յաւերդասած ստենելով այս
բանասրական իշխանականին, մէջ իսաց ի՞նչ
պիտի ըլլայ մեր այս միաւ, երբեմն նորիկ ա-
ւելի կարեւոր, այժմ շիշած, գաւառներու, փաքը
ու մեծ Հայքին մեր բնախարներուն, և Փաքը
Ասիք, Պաքանեան, Թքակիսան և ուրիշ հայ-
պատութեար ազգային անցնելիի և ուսնա-
ներիային ևս ապգային յիշատանինքու յաւեր-
ժաման զործը Ասոյդ է թէ ցարդ եղան այշ
ուղղութեամբ քամի մը հրասարակութիւններ,
ամեն անբարական բոլորպիտին, սորիշինք համե-
մատապէս աւելի զնաւատինի իր մին, եղակապ
այս հասարը զօր Պ. Գալուստեան Ամերիկա հրա-
սարակաց Մարգար մասն, անտարակոյ ամեն
մասամբ զուացչուի: Հարկ է աւելին ըսկ թէ
զործը, եաւ յիշատանինքու յիշատանինքան
այշ զործը ամենամեծ մասամբ կը մնայ զիր-
պարտին, ամեն ժամանակէ աւելի իմաստ, ճառ-
չութիւն զն, խարար մեկորոն զի մի՛ ին կոսո-
ցեա Հայրենակցական Միութիւններ, որոնց գո-
վիլի Խամբանախորութիւններ կը զգան ահա Հա-
յատական մէջ իրենց ծննդապայրերու անոնք-
ներով նոր քաղաքաներ կամ թալական ստեղծե-
լու, նորնախ ապգասիրական պարտը մը զնա-
քած կ'ըլլան իրենց հայրենական սրբութեանց
զաղագիրներ, եթէ մնեն իրենց կարութիւններ
առաքելու և գրական հաստաներու մէջ այսպէս,
ըստ օրինակի Ալպօյանեանի սկեսարիխցի կամ
ֆալւուտեանի մը մարաշչի հրասարակիւ տալու
համար իրենց շիշած հայրենիքներուն յիշա-
տակներուն մէջ թէ ամեն շրջանէ զե-
րապաղութեան մէջ կը գտաւուի դրչի և սրբի
տէր անձներ, որոնք կը նան չծուիլ այդպիսի գոր-
ծի մը Բայց իս ան ակնկած համալուսմ է թէ պայ-
պիտի ծեռագրի յաշողապէս ի կատար հանունին
համար ամենէն անկարգութեան անձն է Պ. Արքակ
Ալպօյանեան: Իրեւ մատէն ծանօթ մը ոչ միայն
իր մասապիտական ձևնահաստիւնը այդպիսի
աշխատանքի մը համար, այլ մահաւան իր բա-
րեկանք, պատասխաններ, և, վիճակարա-
կան հաւաքումներուն, տրուց գալուց չսկսմա-
րաւուած գանձարաններ են իր զգացներուն ու զա-
ներներու, գտան եմ թէ ին ին ին ինայ կա-
տարել այդպիսի գործ մը, որ է հայրական ըլլա-
շանակի կամ զաւոտի համար Հայ ազգագրու-
թեան և ազգային վիճակպատճեան շատ զովիլի
նկատան մը քած զիտիս լւլուր սրոտով ու զանձով
հարուստ որ է և մեծամասն զինն կապաւուի պայ-
պիտի ուսումնամասրական ծառայութեան մը. զրցի
և մտքի մեծագոյն և լաւագոյն ծառայութիւն մը
զօր ինքն ինչ, աւելի քան որ է և բարի ասպա-
րէկի մէջ, պիտի կարենար մատուցաներ իր զգին
ու տաղադին, ու անոնց միջացան պայտին:

8

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄ ԵԿ ՇՐՋԱԿԱՅՑ Ս. ԵԿԵՂԵՑԵԱ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ
ՊԱՏՐՈՒԿԻ, ԱԲԱԳԻՆԵՐՈՒ ՂԱՎԱԳՐՈՒԹԵԱՆ

10

**ԲԵՐԴՎԵՆՔՄԻ Ո. ՆՆԴԻՏԵԱՆ ԵԿԵՊԵՑԻՒՆ
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԽԱԶԱՆԻՆ
ՀԱՅՈՒՅՈՒՆԻՒՅՆ**

Ա . Ծննդեան եկեղեցին մկրտութեան
աւագանը որ, բստ հին յատակագիրն, առ-
ոնթեռապուած էր սիւնասաս պահան

զբսի մասին մէջ, զրհորին մօտ, Յոյները սինազգորդ գաւթիմ դրան մօտ, հարաւի կողմէ զիտեղած են. ինչ որ կորանցուցած է իր քնական ու աւանդական վայելէւթիւնը: Աւելացն ունի հետևեալ իմաստով յօնարքն արձանագրութիւնը. «Վասն յիշաւակի եւ ինապատճան եւ բառութեան մելոց (Քեզ առաջաւ) Տեր պես է»:

Շատ յարմար տեղ մըն էր մկրտութեան հոյակապ աւազանը, որ ներկայիս անշքօրէն և շատ անճաշակ կերպով տեղափոխուած է գաւիթին ամենէն վարի կողմը, ուր է հափակ անցքը և առած է ողորմէի տեսարան մըզ: Դ. գարով պաղպիթայի կաղմին մասին գաղափար ունեցող որ է մէկը պիտի խսկոյն ըմբռնէ թէ, առանց ծիսական կնն կանոններու ալ ազդեցութեան, լոկ ճարտարապետական լաւագոյն հասկրցութիւն մը, չըսելու համար տարրական գեղեցկագիտութիւնը, աւազանին, այսպէս, կարասի մը ձեր պիտի չի տար՝ գաւիթին խորը նետուած այդպիսի զիրքով մը: Անդիա հոտ բնաւ պատշաճ չէ իր նպատակն, և, ինքնին հասկնալի է թէ ան ի՞նչ բանի կրնայ ծառայել այդտեղ: Քրիստոնէութեան վաղնջական մկրտարաններուն զերը, սովորական եղած և ներքը և ընդհանուր զիրքը այնքան հանրածանօթ են որ այսմասին զոյլն ապացուցութեան մը պէտք չի մնոր: Անսարակոյն շատ աւելի բազմաթիւ եղած են թերեւ բոլորի կամ ութանկիւն աւազանները. երեակայուած է նոյնպէս որ անոնք եկեղեցիներու կողակին կամ սնարքին հետ կցուած վիճակի մը մէջ ըլլան: Բայց, չնորհի ներկայիս կատարուած հնախօսական հետազոտութեանց, շարունակ անպիսի նոր յայտնութիւններ կ'ըլլան, որ մժ շրջանայցութիւն պէտք է ի գործ դնել մկրտարաններու տեղին և շինուածքին վերաբամմբ տեսաւթիւններ բանածեւուած ատեն: Ստացուած ապացոյններու առջեւ՝ ա՛լ զիրքէ մէկ կողմ ձգուած է ամէն տեղի մէջ մէկ աւազան և այն ալ անպատճառ եպիսպառական եկեղեցին կից եղած ըլլալու անվիճելի նկատուած կարծիքը: Եթէ արդպիսի օրէնք մը քիստոնէական պաշտամունքի նախագոյն օրերուն զոյւթիւն ունեցաւ իսկ, շուտով պէտք է խափանուած ըլլայ. այնքան անհամար և հնախօսապէս ստուգուած ակներեւ աւազանները, որոնք ո և է կապակցութիւն չունին ոչ մէկ մայր եկեղեցիի հետ, և որոնցմէ շատքը կը գքունուին այնպիսի երկրորդական տեղերու մէջ՝ որոնք հաւանաբար երբեք չեն ունեցած եւ պիտիպասական աթուա: Երբ շատ մօտէն քննինք ծանօթ և եկեղեցիի հետ, որոնցմէ շատքը կը գքունուին այնպիսի երկրորդական տեղերու մէջ՝ որոնք հաւանաբար երբեք չեն ունեցած եւ պիտիպասական աթուա: Երբ շատ մօտէն որ և է անոնք բոլորովով անկախ չեն եղած կանոնագիտական մըզ ու պարուած է կանոնագիտական ոչ մէկ սովորութեան: Եթէ անոնց անդաւորումին՝ այսինքն տեղական զիրքին մասին եղած է կանոն մը, առ առաւելն չէնքին հեռանկարական զիրքին և գետինին վիճակին համեմատ եկեղեցին հետ հազորդակցութեան լաւագոյն պայմաններուն վերաբերեալ բան մը պիտի եղած ըլլայ ան: Այս տեսակէտով, թեթզեհմի մկրտարանին զիրքը շատ վայելուէ էր անշուշչ պաղպիթային հարաւարեմբատեան անկիւնին մէջ, միակ տեղը՝ ուր չէնքին կառուցուած քին համար ո՛չ հոգ զուրս կրելու անհրաժեշտութիւն պիտի ծագէր, ո՛չ ալ ստորեկրեալ շինուածքի, մինչ ճակատին գուշուներամէն հետ իր անմիջական յարաբերութիւնը ամէն զիւռութիւն պիտի ընծայէր ծիսական շրջանի միջոցին համարուած մկրտութեան հանդիսաւոր արարութեանց: Միայն յատակադիմն քառանկինք ձևակի մէն է որ շատ նպաստաւոր չերեկը այս կարծիքին. ատոր համար ալ սակայն անքան կարեռ առարկութիւններ ընդողներ կան որ չարժեր աւելի յամենալ այդ կէտին շուրջը (տե՛ս Bethléem, Le Sanctuaire de la Nativité, էջ 93-94, PP. V. A.):

Պ.

ԱՄՈՒԱՍ-ՆԵԿՈՊՈԼՅԻ ԵԿԵՂԵՑԻՆ
ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԽՈԶԱՆԻՆ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Լաթրունի մօտ զիւղ մ'է Ամուասը, որ է գաւափի նմամաւուր, որ Փ. գարուն նիկոպոլիս անոնք առաւ:

Ամուաս ունի շատ աւերակներ, որոնցմէ ամենէն շահեկանն է զիւղին հանոնիէ առաջ ալ կողմի աւերակը: 1880էն սկսած են այդ աւերակներուն պիլուամերը. շինութիւններէ հանուած քարերը շատ սոչոր են, եւ փատակներու յատակները մոզակիքով զարգարուած. գտնուած են ջրի ճամբանները: Երեւան հանուած բոլոր հնութիւնները կ'ապացուցանն թէ հոռվմէական բանիքներու չէնքի են անոնք, Փ. կամ Բ. գարուն պատկանող:

Երշեալ շինուածքը վաղուց աւերակի վերածուելով՝ նոյն աւերակներուն մէկ մասն վրայ կառուցուած է եկեղեցի մը. կը

կարծուի թէ ե. կամ Զ. գարուն կտտառուած է այս եկեղեցին շնորհիւնը:

ԺԲ. գարան այս եկեղեցին աւերակ ըլլալով՝ նորոգուած է աելզացի քրիստոնեաներէն կոմ Խաչակիրներէն, Գաղաքի մէծ եկեղեցին նմանութեամբ: ԺԶ. գարուն, սուպէին անգուած կը յիշատակուի իր անունը և կուռած է և Մալիքբեանց եօրն ելլայրնեու եկեղեցին:

Այս հնագոյն եկեղեցին մկրտութեան պատմական աւելանը պիտի նկարագրենք:

Եկեղեցին կարեւոր աւերակները կը գտնուին հարթագլիքն հրասիս - արեւելեան անկիւնը, նախնական կող աներուն մօտ: Ընդարձակ բակի մը խորո, որուն բաւական գէջ հարթուած ժայռը այժմ կը կազմէ գետինը: Նոր շնուռած ք մը կը պատսպարք փոքր յիշատակարն մը, զոր պէտք է քըննէլ ուշադրութեամբ: Փոքրիկ տան մը եկեղեցը փայտէ ութանկիւնածեւ պատուած (revêtement) մը կը պահէ կարսո մը, որուն մէջ կարելի է իշնել պատուածին վերի բացուածքէն: Կարսու արտաքնապէս կոռակ է: Ներքին կողմը ունի բլթակաւոր (lobées) խաչ մը, որուն յատակագիծը կուտայ չափերը: Հաստածները պիտի օգնեն հասկնալու յօրինուածքը կ կատարեալ զիրքը յիշատակարնին՝ որ ունի երկու աստիճաններ՝ իշնելու համար, և կրնակ բացուած քններ՝ որոնցմէ մին 0,30 մ. յատակին վրայ, ներսի ջուրը կը բերէ, մինչ միւսը՝ միջնորմին վարը, զործածութենէ յիտոյ, կարսու կը թափէ: Մարմարէ յատակ մը՝ քիչ մը հակած գէպի ջուրը գակած բացուածքը՝ կը կազմէ արգի յատակը. աստիճաններն ալ շնուռած են մարմարէ: գծուար է հաստատել թէ նման պատուած մը կը զարգարէր առաջնին կարսուն բոլոր ներքին որմերը: Ան ներսի կողմէն համարի (hamata) տեսակ մը ծեփով որմագորսթեամբ շխունած է: Սկրթութիւն աւելի ենթարկուած վերի եղերքները ի հնունը նորոգուած են մանր և նուրբ նիւթերով:

Հաս նկարագրութեան, այս աւելանին մէկ կողմի հեռանկար պատկերը ցոյց կուտայ տեղւոյն գետնին վրայ 0,30 մ. տրամագիծով փոքր կարսու մը վրայ դրուած որմագրեալ տեսակ մը կը գլան: Կարելի չէ հաստատել թէ նման պատուած մը կը անդամակի առաջն պատկին, հազիւ տակաւին կարելի է նշմարել կոփածոյ քարի մը մատցորդները գետնին ներկայ հաւասարութեամբ. ուրիշ տեղ անսնցմէ կան երկու և միայն հարա-

նին՝ և միւս կողմէն կէս շրջանակային շինուածքի մը՝ իր գերը լաւ կը բացատրուի իր պարզ նեցուկ մը կոտպարեայ և կամ հողէ ջրաւզիի մը համար, և ան իր փակել խողովակ մը ինքը ջուրը գրաէն կ'ընդունէ և կը փոխանցէ աւապանին՝ որուն կը ծառայէ իրը ուզզիչ: Ջուրը գրաէն կուռայ փոքր ջուրզէ մը, որ պահպանուած է ընդգէմ պատի ներսի կողմին և համբայի ծեփուի կարելի չէ ճշգութեամբ որչիչ ջրի աւազանին և ջրաւզիին հավարգակցութիւնը, բայց վերջինս փողածեւ փորուած է իրը հիմ ծառայած է այժմու տնակին: Ջրուղին իրեւուն անմիեղը ուզզանինէ գանաւալով ներս կը թափանցէ աջ անփեան պատը և կը մանէն ներսը այն խոչը քարերուն որ կը կազմնին այս կողմով կիսաբոլորակին առջնը գրիթէ 0,50 մ. գետնին փերե և գրիթէ հաւասար փոքրիկ կիսագլանին վերի մասին: Այս ջրուղիէն բերուած ջրի քանակը շատ քիչ է եթէ նկասի առնուի իր ծայրայի նուազութիւնը, մանաւանդ ընդգէմ արտաքութիւնը միջնական պատին միջնէ կապակցութիւնը մակարէլի է ճշգութեամբ հաստատել այժմ, առանց փայտէ ութանկին շինուածք նմանելու, ինչ որ կարելի չէ եղած: Այսու հանգերձ մանաւուածքն անարժէք մանրամասնութիւնն մ'է չիշնուած քին վիճակը քննելու, ինչ որ յիտոյ պիտի նկարագրուի: Կը մնայ ծանօթագրել այն կիսաշրջանակը՝ որուն կեղանը զետեղ ուուած է աւազանը: Քարով յինուած է ան բաւական միջակ ծաւալու, բայց յիմանով աւազուած: Երկու յառաջամասները նոր պատերուն մէջ սեղմուած են զարգակին տրամագիծն է 3,78 մետր և իր կորութիւնը կատարելապէս կանոնաւոր է. չէնքը շատ հինացած է և ետքի աւազանը որ կը հակի սահայն պատին, հազիւ տակաւին կարելի է նշմարել կոփածոյ քարի մը մատցորդները գետնին ներկայ հաւասարութեամբ. ուրիշ տեղ անսնցմէ կան երկու և միայն հարա-

այսին անկիւնը անկէ ունի երեք : Այս տեղը
կը նշմարուին նաև մածուցուած (seullement) ծերպիր, որ անտարակոյս ցոյց կուտան
մարմարէ կամ մետաղէ գրուազագործու-
թիւն : Կարելի չէ զանոնք հաստատել կի-
ստչաճանակին ո՞ւ ե՞ւ ուրիշ մասին վրայ,
բայց կուտածն ո՞ւ ուրիշ ցոյւած քնները կրնա-
յին փորել ուրիշ նեցուկներ շինուած քին
համար : Որպիք ալ աւրուած ըլլայ այս
շինուած քը, զիւրին է հասկինալ թէ անոր
նպատակն էր աւազանին շրջանակ մը կոպ-
մել : Առաջին երեսը միայն գարդարուած է .
քարերը տաշուած են կողակի կորութեան
և շառաւելին ուղղահայեաց կցուած քննե-
րուն համաձայն, ի բաց առեալ այս միակ
կէտը՝ ուր ջրուղիին բերանը կը պահանջէ
քարին մասնաւոր կորուած մը : Կիսաշըր-
ջանակին ետեր բարփի փոքր տան պատր կը
հանգչէ, որոյ կէտ մը, ին օրերէն տաշ-
ուած կոփած ոյի մը վրայ, որուն չկրցանք
սահմանել նախին շինուած քին մէջ կոտա-
րած գեղը, եթէ չէ այս պարզապէս ներ-
քին երեսը պատի մը՝ որ կը կատէ մկրը-
տութեան աւազանը մեծ կողակիներու որ-
նարգին :

կեկեղեցին՝ կարելի է չէ այժմ քիւզանդական ժուտականի յիշատակարսններուն մէջ նմանութիւններ գտնել մինչեւ որ յիշատայ հետապօտութիւնները լաւագոյն կերպով ճըշդեն զարգացումը և բաժանումը։ Մինչեւ այսօր գոյութիւն ունի բլթակաւոր խաչաձև մկրտչական աւազաննը, որուն համար պէտք կայ հոտայից բացարարութիւնն։ Տասնեակենքերը կարելի է հաշուել ժամանակակից Պաղեստինի մէջ նմանորինակ աւազաններ, թէ եռու մինչեւնյն նիւթերով։ Այս աւազանը որաբարութեամբ շինուած, թերեւս սկիզբէն մարմարէ կոփածոյով զարդարուած, կէտա ու կէտ, երբին մինչեւ տրամագիծը կը նըմանի ներզենէնի, Աւմ-Թուլպայի, Թէկուլայի, Ներսաքէի, Մալէկարայի, Խերպէր Զաբորիայի և այլ աւազաններուն, տաշուած խորդ քարերուն մէջ։ Բայց ոչ կը զարանի ընտանիւ զանոնք իր քրիստոնէական հին աւազաններ։ Առաջնի եկեղեցին մէջ մկրտութեան ծէսներուն վրայ հոս աւելորդ է ո՛ և է քննութիւնն, և գիւտին առաջնորդէն սրբն սկսեալ բոլոր մարդոց վկայութեան համաձան՝ նոյն աւազանին առաւելութիւնը անվիճելի կը մնայ, թէպէտ և աւազանին կապուած յիշատակարսններուն թուականը նշգուած չըլլայ։

Այս ծանօթապրութեանց շրջանակին մէջ չեն նաև յայտնել Ամուսափի յիշատակարսննին փոփոխութիւնները։ Կրնանքը ըստ սակայն առժամանակակայ կարծիք մը։ Քիւզանդական եկեղեցին իր յարակից եկեղեցինով և մկրտութեան աւազանով գոյութիւնը ունեցած է մինչեւ արարական արշաւանքը, թերեւս աւելի ուշ։ Յետոյ պատահաբար կամ կրօնական մոլեսանդութեամբ կործանուած է։ Անոր վլատակները իսլամներու համար յարգանքի առարկայ եղած են՝ հիմունած մի քանի զրոյցներու միշտատակներուն վրայ, նման Պաղեստինի քրիստոնէական մէջ քանի չէնքիքրուն նայամ հաւատացեանները իրենց գերեզմաններուն համար կը փնտուեն մեծ վլատակներուն շառագըք, որուն իրենց երկակայութիւնը՝ առաջնորդուած գոնէ աւելի կամ նուազ վաւերական կամ այլանդագիտած քրիստոնէական աւանդութիւններով՝ կուտակած են կրօնական յիշատակներ։ Դասնաներու գալու ժամանակ, զաղեմի եկեղեցին գեղեցիք մնացորդները ուշագրութիւն գրաւած

են. վերանորոգութեան ձեռնարկ մը եղածէ
է: Բայց Խաչակիրներուն նախանձախնդրու-
թիւնը անտարակոյս պէտք է համեմատել
իրենց զրամական կարողութեան հետ: Հոն,
ինչպէս ուրիշ տեղեր, անոնք կը ճշգէին ի-
րենց գործ՝ համառօտելով համեմատու-
թիւնները, և կը վերսկսէին ինչ որ ժա-
մանակը և անտեսալիք մարդկերը թողած էին:
Անոնց անեսեաբալէն յետոյ, իրենց գործը,
աւելիքներէն ինայուած, նոյն իսկ որոշ շա-
փով խաչամական նախապաշաշումով պաշտ-
պանած, կանգուն մնացած է: Ամուսին
զիւղի ներկայ չէինին խիստ պարզ խօսքե-
րուն համաձայն՝ հեղեղեցին աւելի կամ նը-
ւազ անաղարտ մնացած է մինչև վերջին
զարու սկզբը: Ծէյլը կը սիրէր պատմել
անոնց որ իր առջև կը համայնքին տակաւին
տեսանելի եղած գեղեցիք վիտակները
վլայ թէ՝ ինչպէս ան է այժմ անցելոյն նուրու-
սուուերը: Ան Կ'զոէր թէ իր մեծ հօրը ժա-
մանակ չէնքը կը պահէր իր կամարը, իր
նկարները եւ քանդակեալ պատուէրները
զիւղին պարծանքն էին: Բարի մեծ հայրը
նոյն նոյն կը պարծեանք թէ իր տուայութեան
ժամանակ գտած էր օր մը բրւիք (corniche)
կտոր մը եւ ծախսած էր օտարականի մը:
Երկրին մէջ փոփորիկ մը տեղի ունեցած
էր ու կայծակ ինչած եկեղեցին վրայ.
Վայքայած էր կամարը եւ ճեղքած պա-
տերը. եւ հուսկ ապա մարդոց ագահու-
թիւնը աւարտած էր աւելրումը, մինչեւ
այն օրը՝ երբ նիւթերու դուրս հանուիլը
և ձմրան խիստ անձանձնուն բլորին զա-
պիային նոզերուն դուրս թափուիլը թա-
ղեցին պատկանելի չէնքին ամբողջ հի-
մերը սոնդէ և վիտակի պատանքի մէջ,
որուն վրայ քիչ յառաջ կը խօսէր տեղույն
ճարտարապետ՝ թէ այժմու աշխատանք-
ները տակաւին ամբողջութեամբ չեն ան-
ջտած (տե՛ս Revue Biblique, 1903, էջ 586-
594, համառօտեած յօդուածագրէն, P. V.):

Ցիշատակելլ են հուեկ պատմական ա-
շաղանները Խուրուպէր Թիենուայի (S. W. P.
Mem. III), Փէյր Աւուայինի (տե՛ս նոյնը),
Խերսաքի (տե՛ս P. E. F. 1902, էջ 233),
Խուրուպէր Զաքարիայի (տե՛ս Revue Biblique,
1892), Մալեքաբաքայի եկեղեցիներուն (Re-
view Biblique, 1896): Այս վերջին պատմական
երեք աւազները գտնուած են Բեթղե-
հէմի հարաւակողմի աւելեալ եկեղեցինե-
րու մէջ, իսկ մնացեալ երկու քը՝ Յոպակի
հարաւը, Տէյր Ապանի մօտ: (Աւելո)

ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՈՒ. ԱՂԱԽՆՈՒՆԻ

ՀԱՅ - ԵՐԱԿԱՍԱՂԻՄ



Բ.՝ ԱՐԱԲԱԿԱՆ ՇՐՋԱՆ

10. — ԾՐԱԶԱԼԱԾԻԿ. — 1006 թռւակա-
նին, Վասիլ կայսեր ժամանակ, Ծաղա-
տիկ կը պատահի. — Մահոթ է թէ տոմարա-
կան հաշուով՝ Զատիկը կը տօնսւի գարնան
զիւերահաւասարի լուսնի լրման յաջորդ Կի-
րակին, միայն թէ՝ որպէս ետք լուսնի լրման
հաշուին մէջ մենք էսա Աղեքսանդրացիի
հաշուելու կերպին կը հետեւինք և Յոյները
իրին Բիւզանդացիի կերպին, եւ այդ երկու
կերպերուն միջն եղած նուրբ տարրերու-
թեան մը հետեւանքով՝ լուսնի լրման մինչ
ըստ իրինեանին 532 տարուան ընթացքին
չորս անգամ Ապրիլ 5ի շաբաթ իրիկադէ-
մին տեղի կ'ունենար, և հետեւարը յաջորդ
օրը, Ապրիլ 6ի կիրակին հնար կ'ըլլար Զա-
տիկը տօնիլ, ըստ հասեանին՝ լուսնի այդ
լուսմը կիրակի օր միայն կը պատահէր.
Հետեւարը, Զատիկին ալ, ըստ մեզ, հարկ
կ'ըլլար յաջորդ կիրակիին, Ապրիլ 13ին տօ-
նել: Ասկէց յառաջ կուգար Ծովագատիկի
հարցը, այսինքն երկուամեք իրարու Զա-
տիկ ածուու», սիալ, կոչելու ընթացքը, որ
մասնաւորապէս երթուազէմի մէջ տեղի կու
տար հայ-յոյն վէճերու, և նոյն իսկ արիւն-
կելութեանց: Այդպէս պատահած էր քա-
նիցը. նախ 570ին, ապա 665ին, 750ին,
յետոյ, 247 տարիներու ընդմիջումէտ մը
վերջ, 1006ին, այդ թռւականին այս պատ-
ճառաւ, Յոյները շաբաթ մը առաջ կը տօ-
նեն հայերէն եւ անոնց հետեւարդներէն
(Ղպտի, Ասորի և Հապէչ): Եւ կը պատ-
ճուի թէ Ս. Գերեզմանի հանթեղները չեն
փառուիր այդ տարին. և, ըստ Մատթէոս
Ուոհայեցիին (էջ 52), Մահմետականները
տեսնելով քրիստոնեաներու խռովութիւն-
ներն ու կոփեները, և հրաշալի լոյսի պատ-
ճութիւնը առանպել համարելով՝ զայրացած
սուրէ կ'անցնեն Տաճարին մէջ հաւաքուած
10,000 քրիստոնեաները, որոնց սոկորները
երթուազէմի արևմուտքը քրայաններու մէջ
կը թաղեն, որ կը կոչուէր Մանկանց Երե-
խարք: Ուռնայեցիի ցոյց տուած տեղը Մա-
միլյայի խլամաց գերեզմաննոցն է, ուր